

3. ՊԵՏՐՈՍ ՖԵՐՅԱԹԵԱՆ Ի

Մխիթարեան Միաբանութիւնս իւր սիրելի անդամներէն եւ «Հանդիսի», խմբագրութիւնս իւր փութաջան աշխատակիցներէն մին կործնացոց յանձինն Հ. Պետրոս Ֆերյաթեանի, որ ի ծաղիկ տիս հասակին՝ այն ինչ 31ամեայ վաղաժողիկ եղաւ հոգաւ. 17ին Կերլս Հայաբաղարին մէջ զո՞նք երթալով դժոխակ պիտի մի:

Երկուստարդ Հանգուցեալք ծնած էր յԵսթիւէնիք Փոքր Ասիոյ, 1883 Նոյ. 5ին: Իւր ծնողքն Զարարիս եւ Մարիամ Փերյաթեան լծէւ չքատր, բայց գուրգուրանօք կր մտածեն իրենց միակ արու զաւակին սպազային վրայ եւ քնտիր կրթութիւն մի տալու նպատակաւ կր խաբին տեղոյն գաղղիական դպրոցը. զոր երեքամեայ ընթացքէ մը վերջը կր թողոյ, հետեւելու իւր սրտի ծայնին, որ զինքը Եկեղեցական կեանքի կը յորդորէր: 1897 Նոյ. 5ին կր հասնի Վիեննա մտնելու Մխիթարեան Կոնքրանցը, ուր 4 տարի վերջը ուխտի կ'անդամագրուի (23 Փետր. 1902): Ուսումնական ընթացքն յաջողութեամբ աւարտելէ ետք կր ծննդադրո՞ւի քահանայ (25 Ապրիլ 1909): Եւ այնպէս կը մտնէ գործնական օգնական թանգարանապետ եւ դասատու: 1911 ամառը կ'աւարտի Զմիւռնիս, ոսկից քիչ յետոյ կր փոխադրուի Կերլս Հայաբաղար տեղոյն Ազգային որբանոցին մէջ պաշտօնավարելու. ինչ 1913ին Ազգ. թանգարանի վարչութեանն կր հրահրուի ընդգրկելու օգնական թանգարանապետի պաշտօնը, զոր եւ յանձն կ'անուու: Այսպէս պայծառ սպազայի մը կր դիմէր յուսուից . . .

Բայց Վերին Նախախնամութիւնը ուրիշ կերպ անօրինած էր: Եւ անա կր մատնուի 1914 Հոկտեմբերին պաղատութեան մի, որ հետը բերելով թոքի ծանր բորբորում մը՝ կարճ ժամանակի մէջ կր հաշէ զինքը ի մեզ, ի մեծ սուգ Միսաքանութեանս եւ իւր շրջակայից: Սեկտր է ի մէջ թերեւ ՚նոս այն սրտաբուռն դամբանականները, զորոնք արտասանած են Գճր. Գրիգոր Վ. Ըստկարեանն Եկեղեցւոյ մէջ հունգարերէն լեզուս եւ Պր. Ա. Էժդահար՝ շիրմին առջեւ՝ յայերէն:

Հանգուցեալը քաց ի քունն ետանդանէ՝ Միաբանութեան օգտակար ըլլալու՝ կր տածէր նաեւ ստանձինն սէր դէպ ի գրականութիւն. առ այս կր նպաստէր իրեն իւր քաղմութիւ լեզուաց հմտութիւնը. զիտէր քաց ի յայերէնէ՝ լատիներէն, յունարէն, գերմաներէն, գաղղիերէն, անգլիերէն, տաճկերէն, հունգարերէն եւ ռումաներէն: Արդէն դպրոցական շրջանին մէջ եղած ժամանակ ցոյց կու տար այս հակումի, մասնաւորապէս դէպ ի մայրենի լեզու եւ սուրբ Գրոց ուսում. եւ կը տեսնենք զինքը գրագած ազատ ժամերուն՝ հին մասնագրութեանս եւ անոնց վերաբերեալ քննութեանց ընթերցմամբ, ոսկից փութաբանութեամբ կր հասարէ քստեր եւ ստութիւններ եւ Ս. Գրոց հայերէն թարգմանութեան հայոց նիւթեր՝ յատկապէս՝ գրական կողմեր (Bibelzitate). եւ դպրոցական սեղանն շփոթացած դեռ նա ընթերցած էր արդէն Ծ. դարու մեր հարուստ գրականութիւնը, որուն արդիւնքն կ'ըլլայ Հայերեան չեզոք ճիշտութեանց քստադաս մի եւ քստիք Գրոց վերաբերեալ միջնոց հարուստ հասարակ մի. զորոնք միշտ ծեռքի տակ ունէր եւ օր սուր կր մշակէր. ստունք լծէւ այժմ՝ իրրեւ լծելի աշխատութիւն պիտի մասն անսիպ, բայց օգտակար ծառայութիւն պիտի մատուցանեն ամէն անոնց, որոնք կը հետաքրքրուին Ս. Գրքով:

Այս հաւարքում կը կազմէր Համագոցեալը իրրեւ պատրաստութիւն Ա. Գրոց քննական հրատարակութեան. իր գաղափարականն էր կատարել Ա. Գրոց Հայերէն թարգմանութեան քննական հրատարակութիւն մի՛ համեմատութեամբ ձեռագրաց եւ հնագոյն հայ մատենագրութեան մէջ պահած կոչումներու, այն համեմատմբ որ շատ անգամ՝ ձեռագրաց պէս պէս ընթերցուածոց հնութիւնն միայն այսպիսի վկայութիւններով կրնայ գնահատուիլ ըստ արժանւոյն:

Ի լրումն այս ձեռնարկութեան կը պատրաստէր նաեւ աշխատութիւն մը՝ Մեկ-նոդակում գրականութեանը Հայոց քով:

Այն ինչ թեւակոխած գործնական կեանքի մէջ՝ Համեղիսի խմբագրութենէն յամենուեցաւ իրեն կազմել 1896—1910 շրջանի ազգային եւ օտար-ազգային հրատարակութեանց ցուցակը: Որչափ ռազմաշիստ գործ էր այս: Եւ սակայն Հ. Փէրհաթեանսիրով կը համակերպի եւ իւր լոյսի, տոկոնն եւ մանրակրկիտ գործունէութեամբ կը կազմէ գայն յրմթացս երկու տարիներու՝ քամնեւով երկու մասի 1. Յուցակ եւրոպական-հայկական հրատարակութեանց (իր 1.500 հատոր). եւ 2. Յուցակ ազգային հրատարակութեանց: Անաշին մասը սկսաւ արդէն 1911ին մաս առ մաս լոյս տեսնել



Հ. ԳՅԵՐՈՍ ՓԷՐԿԱԹԵԱՆ

Համեղիս Ամսորեայի մէջ: Երկրորդ մասը՝ աւելի ճիշդ կը մնայ դեռ անտիպ:

Այս աշխատութեանց հետ ի միասին նա ուներ ձեռքի տակ նաեւ որչէմանր գործեր՝ յօդուածներ եւ թարգմանութիւններ Համեղիսի եւ եւրոպական ուսումնականութեանը համար (տե՛ս վարք), եւ յամեղիսի թղթակցութեան մէջ էր եւրոպացի գիտնոց նեւ:

Վերջին ժամանակներս ի հեռու գրադած էր տեղոյն Ա. Երրորդութիւն Ե-

կեղեցոյն Հայերէն ձեռագրաց ցուցակը կազմելով. այս աշխատութիւնս որ արարած է, կը յուսանք ընդ իուր հրատարակելի Համեղիսի մէջ իրրեւ շարունակութիւն Ա. Բ. ի աշխատութեան:

Այս տեղ կը թուենք Համագոցեայն տպագրեալ յօդուածները, գրուած մասամբ հայերէն եւ մասամբ գերմաներէն եւ լատիներէն:

1. Անամիա Երրակացոյ անտիպ էջերէն. Համեղիս Ա/Բ. 1908, էջ 20—23.
2. Թուղթ Եովհաննու Ա. Ե. § 6—8. Անդ 1908, էջ 63—64.
3. Արեւելազէտներու ԺԵ միջազգային համաժողովր. Անդ 1908, էջ 381—82.
4. 1907 եւ 1908 յոյս տեսած հայերէն իերթերը. Անդ 1909, էջ 27—30, 126—27.
5. Հայաստան ի՛նչ Հրկաստան. 1910, էջ 321—24.

6. Յուցակ երրուական-հայկական նրատարակութեանց 1896—1910. Հանդես 1911—1914. Նաեւ առանձին արտատպում (մեղ մամուլով).
7. Զրիտուննայ Հայաստանը եւեհրիսի Եկեղ. Պատմութեան մէջ (L. Duchesne), Թարգմ. 1910, էջ 218—71.
8. Մարկոսի Աեհտարանի Ժ.Չ. 9—20 նամարները Հայոց թով. Ի նուարման՝ «Յուշարձան», էջ 372—78:
9. Der Jobprolog des Julianos von Halikarnassos in einer armenischen Bearbeitung. (Թարգմ. լատ.) Ի թերթին Oriens Christianus, 1911, S. 28—31.
10. Denkmäler altarmenischer Messliturgie. 1. Eine dem heil. Gregor von Nazians zugeschriebene Liturgie. (Թարգմ. լատ.) Oriens Christianus 1911, S. 204—14.
11. — 2. Die angebliche Liturgie des heil. Katholikos Sahak. (Թարգմ. լատ.) Oriens Christianus 1913, S. 16—31.
12. Vorläufiger Bericht über die armenischen Uebersetzungen des Buches Jesus Sirach. Ի թերթին Theologie und Glaube 1913, S. 661—63.
13. Eine bisher unbekannte Lesart zu Joh. 91, 17. Theologie und Glaube 1913, S. 220 («Արանկու գրոյս իմ», ընթերցումով մասին):
14. Zur Edition armenischer Urkunden. Ի թերթին Theologie und Glaube 1914, S. 222—23.
15. Մատենագիտական տեղեկութիւններ հայկական նրատարակութեանց վրայ՝ 1910—1914 տարիներու նամար Ի թերթին Oriens Christianus (1910—1914):
16. Եօղումաներ Զմիւնիոյ Դաշիւթ թերթին մէջ (1912—1913):

Մատենախօսութիւններ Հանդես Ամսօրեայի մէջ F. C. Conybeare, The armen. Version of Revelation and Cyrill of Alexandrias Sholia. ԻԱ. 350.

Առաքել Սիւնեցի՝ Ադամկիրք. ԻԲ. 92.

Թեոփիլ՝ Ամենուն տարեցոյցը 1908. ԻԲ. 191.

O. Isopescul, Der Prophet Malachias. ԻԲ. 319.

Ա. Վ. Սիւնեան՝ Աեհտարանի կամ Նոր հրատարան. ԻԲ. 251.

Տիմիթէոս Կուզ հայ մատենագրութեան մէջ. ԻԿ. 29.

II. Zschokke, Historia Sacra. ԻԿ. 381.

B. Violet, Die Extra-Apokalypse. ԻԾ. 599.

H. Herkenne, De veteris latinae Ecclesiastici capitibus I—XLIII. ԻԿ. 252.

Maximilianus Princeps Sax., Praelectiones de liturgiis orientalibus. ԻԾ. 117.

Իրբեւ ճշմարիտ մշակ թէեւ սուղ ժամանակ մի վայելից Տեառն Այգույն մէջ, բայց գործածեց նա իրեն շնորհում ժամանակը ամենայն բարեխղճութեամբ, թէ Միթիթարեան Ռիստի եւ թէ ազգային գրականութեան ի շահ:

Հանգիստ յաիտեան իր նոյնցն:

Հ. Ն. Ա.